

# ՍՏԵՓԱՆՆՈՍ ԴԱՇՏԵՑԻ

ՈՏԱՆԱԻՐՆԵՐ ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ ՇԱՐԱԴՐՈՒԱԾ

Տղադ դրկէ՛ աղալու,  
Մեր հացը շատ աղ ունի.  
Եղիր օձի պէս խորագիտ,  
Աղաւնիքի պէս միամիտ:

Ասիկա աղալու երկանաբար է,  
Կնկան գործ չէ, այլ էրիկ մարդու.  
Մինչեւ ե՞րբ անինիկ մասհումներով  
Զիս ցաւէ ցաւ պիտի ձգէ:

Մէծառունը հիւանդ պառկած է,  
Ժանդը կ'անէ տոպրակի մէջ կը պահէ,  
Մէծ էշին հետ մէր կ'ընէ,  
Ձեռքն բռնած հետը կը պարէ:

Քամին կը փէտ, կարկուտը կը թափէ,  
Հին հագուստիս կը դնեն նոր կարկուտն.  
Զգեստիս վերջին օրն է հասեր,  
Ու նստեր լալով զայն կը կարեն:

Մարդոց կարգէն ինկած էր,  
Մարդ այլն անոր գոյութիւնը չնշմարեց.  
Փրկէ՛ (Տէ՛ր) հետզ աղուհաց ուսող  
Հացընկեր մարդուն չարութենէն:

Քու այտերդ գերիս ոտնակոխ րրին.  
Պատերազմին մէջ ոտքը կ'արիւնի.  
Քու սուրդ սիրոս մի՛ միտեր,  
Արիւնիս կ'ըրյաս արիւնոտ:

Քեզի երկու կօչիկ շտկեմ,  
Ու հագուստ մը որ ըլլայ լաւ կերպասով.  
Սատեփանը քեզ կը սիրէ,  
Ու դեռ կ'ըսեն թէ ինչո՞ւ կը մաշի:

Առոյգ մազեր, առոյգ գևս,  
Արտասուեմ որ ուռնանաս.  
Մինչեւ ե՞րբ ինձի արիւն պիտի լացրնես,  
Մէկ անզամէն առ հոգիս:

Ես մէկ անհատ մըն եմ, Լզակի եմ.  
Կամ առիւծի պէս եմ, կամ եղի.  
Ոչ ոք թող չըսէ՝ մեղք չումիմ,  
Ինչ մեղք որ ունինք՝ մեղմէ է:

Կին է առեր ու հանգիստին հրաժեշտ է  
առուեր (?) .  
Այդ կրակը զիս ալ կ'այրէ.  
Սիրակս արիւն կը գազէ  
Քանի ան զիս լքեր է:

Քանի՛ քաշես ինձի թուր,  
Շրթունքէդ նշան մը տուր ինձի.  
Յետոյ, եթէ կ'ուզես,  
Զիս առիւծին ու ինձին տուր :

Բախտը երբ ցողէ, զետն ի՞նչ է անոր քով.  
Խօսքա այերով յի զետի մը վրայ չէ (?) .  
Երկինքը, ինչքան ալ պարծի,  
Երկինչ է, զետին չէ:

Ես մէկ միսէ եմ, մէկ արիւնէ,  
Մէկ կնողնէ ու մէկ այր մարդէ:  
Կ'ըլլանք մէկ հօտ մէկ հովիւ,  
Եթէ Աստուած միացնէ:

Վերին առնեւ ինչ կայ, — սէ.  
Ինչ որ կալ զնէ մարդ, ան կը կասէ.  
Իր տեղը սուտ խօսող մարդը  
Դատարանին մէջ ի՞նչ կ'ըսէ:

Աղքատին հացր կանուխ տալու է .  
Ծոյլ մարզուն վարձք ինչո՞ւ տալ .  
Աստուած շրմէ որ մէկ կին մը  
Երկու տան մէջ ոտք դնէ :

Առողջութիւնը քաղցր է , ցաւը զառն է .  
Սիրտո այս ցաւէն գաօնացաւ .  
Երկու այսպիսի գառնութիւն  
Երբ մէկտեղուի , հիւանդութիւն կր  
դասնայ :

Միշտ ժիր կեցի՛ր , արի եղի՛ր ,  
Տունս լւա եկո՛ւր ու լւա գնա՛ .  
Բարդին դէմ շատ մեղանչեցի  
Եւ դիս հիւանդ զգացի :

Տիւմին կպած կայ Ռէն .  
Պատանքիդ կարը լւա կարէ .  
Մարդ կայ որ բարդին համար կ'ըսէ՝  
Զեմ դիսեր ,  
Բայց չարութիւն դործել լւա կարող է :

Եթէ առիւծ չէ , ինձ է ան ,  
Օտարինը չէ , իմս է :  
Գիշերն ի բուն կը սպասեմ ,  
Խղճա՛ զերիխո , ձայնէ ինծի :

Տեսա՞ր դրացիներդ ի՞նչ չար են ,  
Տեսա՞ր գերիխո հետ ինչպի՞ս վարուեցան .  
Գանգատախառն արցոննքներս  
Աչքէս կը հոսին ինչպիս արիւն :

Մատաղ կ'ըլլամ ես գիտունին ,  
Վան զի դուն ճշմարիտ գիտուն ես .  
Եթէ առերեւոյթ գիտուն՝ յըլլայիր ,  
Խնդալով դէմո կ'ելլիր :

Գէշ խօսքին ի՞նչ գին կուտան ,  
Ուր ջուր չկայ , գութան ի՞նչ ընէ .  
Գիշեր ցերեկ քու կրակիդ մէջ  
Կը խորովիմ , եւ ի՞նչ կը ստանամ :

Լոյն է գոյներուն յայտարարը .  
Ո՞րն է անոր աղքիւրը , ո՞րն է անոր  
ակունքը :

Կ'սան թէ մէկր քեզի ծուռ նայեցաւ ,  
Ո՞րն է այն մթնցած աչքը :

Մթաղնած երկնքին կարկուտ կուզայ .  
Ես ի՞մ շապիկս կը կարկուեմ (?) :  
Կ'սան՝ Հացէս չկեռար .  
Եթէ առջեւս ըլլար , կ'ուտէի :

Զեռ ծուռ խօսքին ի՞նչ ըսեմ ,  
Ուր որ դուռ չիայ , սեմ ի՞նչպիս կ'ըլլայ .  
Երբ ամառը կ'անցնի եւ կալ չեմ ըրեր ,  
Զմեռ օրով ի՞նչ կասեմ :

Մտեփանը հօրը մէկ հատիկ զաւակն է .  
Թշնամիդ թող միականի դառնայ .  
Սիրելիս երբ կ'օրօրուի ,  
Գերիխո համար թանկագին քար մըն է :

Ան դուրսին է , աս՝ տունին ,  
Ան թող ձգեն , աս տանին .  
Այս որո՞ն իեզուն ուրիշ է և սիրան ուրիշ ,  
Աշակերտ է Սատանային :

Մեր արտերուն մէջ ցին շատ կայ ,  
Գէշ մարդուն գլխուն շատ կացին թող  
ի՞նչի :  
Զարերն աշխարհիս մէջ եթէ օր մը ապրին ,  
Կ'ըսեմ՝ Ակոս՛ս , շատ ապրեցան :

Երեսն ի՞նչ է , յատակն ի՞նչ ,  
Մեր ջուրը հորի ջուր է :  
Իր մեղքը ուրիշն վերագողուը ,  
Ուր ալ տեսնես՝ խորովէ :

Գոյար մըն է ան , թանկագին քար մըն է .  
Երբեմն իմ վրաս նայուածք մը ձգէ :  
Մտեփանին օրն ու արեւը  
Ան է միայն , ան միայն :

Սիրելիս սիրուն մարդու վայել է .  
Սիրունը սիրուն մարդուն պէտք է տաւ :  
Աշքս ագեղը չաենէ ,  
Հոգիս թող սիրունն առնէ :

Սիրոց ժամը սիրուն պահ է,  
Որ քեզ անոր սիրոյն մէջ կը պահէ:  
Տղեզին երեսն է անախորժ,  
Սիրունը պահէ՝ եթէ կրնաս:

Ման կուղամ սիրուն մ'իրը ընկեր  
գտնելու,  
Սիրունին սոււանը կ'այրի.  
Տղեզին տէր չեմ ըլլար,  
Սիրունին կ'ըլլամ գերի:

Մտեփան, Ել. սիրունը երեցաւ (?),  
Անոր սիրուն՝ հոգին ելաւ:  
Գէշ կատուն ինչո՞ւ կը պահէս,  
Սիրունը պահէն է լաւ:

Սիրունը միշտ սէր է սրտի,  
Սիրով կուտայ սրտիս սէշ.  
Լեզուս միշտ անկեղծօրէն բաւ  
Ինչ որ իմ սրտիս մէջ կար:

Ի՞նչ ակու է (?), ի՞նչ կաղ է (?),  
Կուտ չումիմ, ի՞նչ գայ աղալու.  
Աստուած է միայն սրտագէտ,  
Մտեփանը մարդոցմէ ի՞նչ կրնայ  
Քաղել (?) :

Մանող եմ՝ բարակ մանող,  
Հասու ինելքի բարակ աման.  
Դուռ քեզի բարեկամ եղիր,  
Մի՛ բար թէ բոլորը բարեկամ են:

Թոշունները կ'իշնեն դիակին համար,  
Ես տղեզին հային չեմ տար.  
Երանի՛ թէ աղուորը սաւան չունենար,  
Ու տղեզը հայելի:

Մառը կ'աճի, չունչ չունի,  
Շատ հովիւ կայ որ չուն չունի.  
Ով որ երկու կերպ կը խօսի,  
Հողի չէ, չունչ միայն ունի:

Հագուստի հակերու բեռ մը ունիս,  
Եկուր հասունը խակին դասէ՛.

Լաւն ինկաւ, գէշը կանդնեցաւ՝  
Այս գիւղին ջուլակներէն:

Անուշ քողդ անուշ շարէ է.  
Նստէ՛ ակուքներդ անուշ շարէ՛.  
Եթէ եղորդ արեւը կը սիրես,  
Թուս մը տամ, անո՛ւ ըրէ:

Մէկ ժորիս, մէկ կամքիս,  
Մարդ փորձելը կը տեւէ մէկ ամիս,  
Խարեց զիս ան որ կ'ըսէր՝  
Մէկ սոկոր ենք մենք ու մէկ միս:

Լաւ է որ սեւաները տան խարտեաչին.  
Լաւ կինը տանդ զեղին է.  
Աստուած չընէ որ թշնամիդ  
Սիրելիի մը պէս սունդ մտնէ:

Քու սիրտգ միշտ ինծի հետ էր,  
Ինչո՞ւ ծուռ կը նայիս ինծի:  
Ինչքան որ նախանձ կար՝ ծախեցի,  
Հոգիիս բաժին առի սէր:

Ասիկա մեր պապերուն այդին է,  
Գյխուս ցաւը զինիէն է.  
Մեղքը որ մեզ գրախան հանեց,  
Արուին գործը չէ, էգինն է:

Քեզի գտիր աղուոր կին,  
Ազուռը աղուորին ըլլալու է.  
Սողոմի մեղքն է որ  
Հովտի կինը աղէ արձան դարձուց:

Մին վերին է, մին՝ տակին.  
Աշխարհս միակերպ չէ.  
Աստուած չսայ երկու կին,  
Եթէ պիտի տայ, թող տայ մէկ կին:

Ով մեղք չփործեց, մարդը ան է,  
Մարիամը չէ, Մարթան է.  
Աստուած չընէ որ մէկ կին  
Երև կամ չըս մարդ ունենայ:

Կա՛մ Շամիրամ, կա՛մ Արա.  
Կա՛մ սարվեցուր կա՛մ դործէ.

Աղնիւ կերպիդ լոյսը միշտ  
Գիշեր ցերեկ կամար կր կաղմէ :

Երբ դուն կը գլորիս, Վերինը կուլայ. Երէցը կ'ուտէ լաւ երէն: . Գէշ մարդերով աշխաղհ լեցուեցաւ, Տեղ չմնաց լաւերօն:

Ծալ Հազայ կապայիս տակէն՝  
Կապանք ազատած ըլլալուս համար  
Փրկէ՛ կոյրէն, ճաղատէն,  
Կադէն ու կապոյտ աչքէն:

Տէ՛ր, զիս մի՛ յանձնել ինկողին,  
Զար վարք մի՛ տար կողակցիւ.  
Բարիին մի՛ տար հին զգեստ,  
Ոչ այ չարին անկողին:

Հայրս կուպայ գիւղէն,  
Օն աւրէ, ի շինէ՛:  
Լաւ մարդուն յարգանք շմնաց,  
Ինչ յարգանք կայ՝ իշում կուտան

Եսու ուրիշ եմ, ան ուրիշ,  
Այս զիւղէն կ'երթամ ուրիշ զիւղ:  
Գանգատ ունիմի ի՞մ ձեռքէս  
Ուրիշէն թոնչ գանգատիմ:

Եթէ կ'ուղեմ ուրիշ զիւղ մը շինել։  
Ուրիշէն ի՞նչ յոյս կրնամ ունենալ։

Եատ իշապան չեմ տեսած  
Որ գանգատի իր էշէն :

Ալ գործելիք մեղք չկայ  
Քան ինչ որ ցարդ գործեր եմ,  
Սուստ խօսող մարդուն երեսին  
Սեւ ածուխր քրասէ':

Աղակ ունիմ Հայոսի,  
Հաւ նշենի, լաւ ուռի:  
Ով որ իր սրտին խորէն կը փքանայ,  
Դժուն աւ միւս պարա. որ այս ութենաւ:

Ան մեր ջաղացքին նաշխն է,  
Բանն այն է որ Ան շինէ :  
Ով ուրիշն լալը կ'ուզէ ,  
Լազն անոր դապանին մրաւ կ'ուսաւ

Տէրը շտայ աղքատոթիւն ,  
Ան մասուընէ ալ աւելի դառն է :  
Երկու բաժակ գինիով ինցուր ու տուր ,  
Չըլլալիք բանը ինչո՞ւ կ'ըլլայ .  
Եթէ Աստուած շարաբը գոնէ Հայ մը  
տար ինծի ,  
Ես այսպէս դառն ինչո՞ւ լայի :